

կաց շէնքերուն ալ կայիննին երկնցընել սկսան . բայց մէկէն սուղան յէհմմէտ տեսնուեցաւ և իր ահաւոր խօսքերովը անդորրութիւն ու բարեկարգութիւն հաստատեց . կեանք ու ազատութիւն շնորհեց այն ամէն քրիստոնէից , որոնք այդ արիւնահեղ օրերէն խալըսեր էին : Տուներու մէջ ապահովութիւնը հաստատուեցաւ . յաղթուողները կրօնքի ազատութիւնն ունեցան , և իրենց հանգըստութեանը փոխարէն տուրք մը դրուեցաւ վրանին :

ՍԵԿՒՒՐ

ՀՆԱՒՕՍՈՒԹԻՒՆ

Հին եգիպտացոց դիակներ զմօտեր : (Տես երես 255)

Ուրիշ գիտունը , զորն որ անցեալ անգամ յիշատակեցինք , կ'ըսէ թէ հին մատենագրաց ըսածին պէս՝ ինքն ալ երկու գլխաւոր տեսակ մոմիաներ տեսեր է Նգիպտոսի գետնադամբաններուն մէջ . այսինքն մէյ մը անոնք՝ որոնց մարմինը ճղքուած է , և երկրորդ անոնք՝ որոնց մարմնոյն դրսուանց ամենեւին դպած չեն : Տեսնենք հիմա իր ասոնց վրայ ըրած քննութիւնները :

Վետնադամբաններու մէջ շատ մոմիաներ կան , որոնց քթերուն երկու կողմերը պատուած են ու գլխուն ճաշու սկրը՝ կտորած է . բայց երկրորդ կերպով զմուտուած դիակներուն մէջ կը գտնուին մոմիաներ ալ , որոնց քթերուն եղջերէիէն ու գլխուն մաղաձև սկրն ալ ամբողջ մնացած են . թերևս զմուտողները երբեմն ըղեղը չէին հաներ : Բայց այն մարմիններն որ դրսուանց ճղքուած են՝ ամենեւին չերևար թէ վերջէն կարուած ըլլան , ինչպէս որ Նրոտոտոս կ'ըսէր . հապա ճեղքուած .

1 Գլ . Os ethmoïde. Ասիկայ գլխուն սկաւառակին ութը սկրներէն մէկն է , որ քթին արմատին կը յենու :

2 Եղջերէի կրսուին քթին խոռոչին մէջ եղած այն ամենանուրբ սկրոտ թերթերը , որոնք եղջերաձև գալարուած են :

քին երկու ծայրերը իրարու մօտեցուցած են , որոնք չորութենէ պաշտպանուելով չեն աւրուիր :

Բաշին կերպով զմուտուած դիակներուն մէջ ալ իրարմէ տարբերութիւն մը կայ . ասոնցմէ ոմանք բալասանի տեսակ գոյացութիւններով չորցուցած են , ոմանք ալ աղտած : — Բալասանի տեսակ ու անգացուցիչ գոյացութիւններով չորցուցած մոմիաներէն ոմանք անուշահոտ խէժերով լեցուած են , այլք ալ ասփալդով և կամ կուպրով : Կնուշահոտ խէժերով լեցուած մոմիաները ձիթագոյն են . մորթերնին չոր ու կակուղ է . դէմքերնուն գծագրութիւնը շատ լաւ պահուած է , անանկ որ կարծես թէ կենդանի են այս դիակները . ակունին , մազերնին ու յօնքերը ամենեւին մնասուած չեն : Եւս տեսակ մոմիաները թեթև են , դիւրաւ պատատնին կրնաս բանալ ու դիւրաւ ալ կը քայքային . քանի որ չոր տեղ կը պահուին՝ չեն աւրուիր , բայց պատատնին բանաս ու օդին դիմաց որ դնելու ըլլաս՝ շուտով թացութիւն կ'առնեն ու քանի մը օրուրնէ ետքը անախորժ հոտ մը դուրս կու տան : Կան ասոնց մէջ որ բոլոր վրայի կողմերնին ոսկեզօծած է , ոմանց ալ մէկ քանի անդամները . և ոսկեզօծ մոմիաներ լեցուն են : — Իսկ կուպրով լեցուած մոմիաներուն գոյնը սևի կը զարնէ . մորթերնին պինդ է ու փայլուն . դէմքերնուն գծագրութիւնը ամենեւին աւրուած չէ : Կոնք չոր են ու ծանր , հոտ չունին , պատատնին դժուարաւ կը բացուի ու իրենք ալ դիւրաւ չեն քայքայիր . և գրեթէ ամէնն ալ մասամբ ոսկեզօծած են . այս տեսակ մոմիաները շատ ճարտարութեամբ ու մասնաւոր խնամքով զմուտուած կ'երևան . այդ լաւ յատկութիւնն ալ ունին՝ որ խիստ դժուարաւ կ'ապականին ու օդուն խոնաւութիւնը ամենեւին իրենց չեն քաշեր :

Իսկ այն մոմիաներն որոնց մարմինը դրսուանց ճղքուած է ու աղտած են , ասոնք ալ կամ խիժային գոյացութիւններով և կամ ասփալդով լեցուած են :

Այս երկու տեսակները առաջին տեսակներէն քիչ տարբերութիւն ունին . ասոնց մոմիաներուն գոյնը սևի կը զարնէ . մորթը պինդ ու ողորկ է . դէմքերնուն գծագրութիւնը քիչ մը աւրուած է . շատ քիչ մազ կը գտնուի գլուխնուն վրայ , և անոնց ալ՝ թէ որ դպչելու ըլլաս , վար կը թափին : Այդ երկու կերպով զմուսուած մոմիաները ամէն գետնադամբաններու մէջ ալ խիստ շատ կը գտնուին . թէ որ ասոնց պատար քակելէն ետքը օդի դիմաց որ դնես՝ թացութիւն կը քաշեն ու աղային բորբոս մը կը կապէ վրանին :

Կանք հիմա այն մոմիաներուն , որոնց մարմինը դրսուանց ամենեւին ճրղքուած չէ : Եսնք ալ երկու տեսակ կը բաժնուին . մէյ մը անոնք՝ որ աղոտած են , ու ետքը կպրածիւթով՝ լեցուցած . և երկրորդ՝ անոնք որ պարզ աղոտած են : — Առաջին կերպով զմուսուած մոմիաները ուրիշ ամէն տեսակէ աւելի կը գտնուին գետնադամբաններու մէջ . ոչ միայն իրենց մարմնոյն խոր տեղերը կը պրածիւթով լեցուած է , հապա նաև վրայի կողմն ալ . և այս նիւթը անանկ թափանցած է մորթին , մկանանց ու ոսկրներուն մէջ , որ անոնց հետ մէկ զանգուած մը ձևացած կը տեսնես : Եսնք սև են , պինդ , ծանր , և սուր ու անախորժ հոտ մը ունին . թէպէտ շատ դժուարաւ կը քայքային , բայց ամենեւին դէմքի գծագրութիւն պահած չեն . ոչ մազ ունին և ոչ յօնք . ամենեւին ոսկեզօծած չեն , միայն կը գտնուին մոմիաներ՝ որոնց ափը , ոտից ներբանը , մատուրներուն ու ոտքի բոյթ մատին ըզունգները հինայով՝ ներկուած են : Կպրածիւթով լեցուած մոմիաներն են որ ատենօք Արաբացիք ու Սաքարայի դաշտավայրին շրջակայից բնակիչները Եւրոպացւոց կը ծախելին՝ բժշկութե ու նկարչութեան ծառայելու համար և կամ իբրև հնութիւն . այն պատճառաւ բժշկութեան համար կը փնտրուէր կպրածիւթը , որովհետև այն

ատեն շատ բժշկական զարմանալի յատկութիւններ կու տային ասոր . բայց ետքը նկարչութեան մէջ ալ խիստ գործածական եղաւ : Այս մոմիաները շատ դժուարաւ կ'ապականին . խոնաւութեան դիմաց որ դնես , աղային թէթեւ բորբոս մը կը կապէ վրանին :

Այն մոմիաները , որ միայն աղոտած ու չորցուցած են , խէժով ու կուպրով լեցուած մոմիաներէն աւելի աւրուած են . թէպէտ ասոնց մէջ ալ շատ տեսակներ կան , բայց կ'երևայ թէ ասիկայ զմուսոյններուն անհոգութենէն է : Եսնք մորթը ճերմակ է . դէմքերնուն գծագրութիւնը ամենայն կերպով աւրուած է . յօնքն ու մազերը թափած են . մարմնոյն վրայի պատատները դուր չելուդ պէս կտոր կտոր վար կ'իյնան . ասոնք ընդհանրապէս մասնաւոր դամբարաններու մէջ կը գտնուին ու աղային գոյացութիւթ առատապէս ծածկուած են :

Այս ամէն տեսակ մոմիաներն ալ շատ ճարտարութեամբ պատատներու մէջ պլուած են . այս պատատները , որ խէժով տոգորուած են , շատ մը մեզր երկայնութիւն կ'ունենան , և խել մը անգամ իւրաքանչիւր անդամներու վրայ փաթթուելէն ետքը՝ ամբողջ մարմնոյն վրայ ալ պատած են . բայց որոշեալ թիւ մը չկայ ասոնց համար ու շատ մոմիաներ ասով իրարմէ կը զանազանուին . նոյնպէս պատատներու նիւթին հիւսուածքն ալ զմուսուած մարդկանց աստիճանին համեմատ աւելի կամ նուազ ազնիւ ու բարակ է :

() մուսած մարմնոյն նախ շապիկ մը հագուելեցուցած կ'ըլլան , որն որ անմիջապէս վիզէն վար ետևի կողմէն ուժով մը կապուած է . բայց մոմիաներէն ու մանք ալ շապիկ չունին ու բոլոր մարմինն լայն պատատով մը փաթթած է : Մոմիային գլուխը քառակուսի բարակաման լաթով մը ծածկուած է , որուն մէջտեղը դիմակ մը ձևացուցած է երեսին վրայ . երբեմն այսպէս հինգ վեց հատ իրարու վրայ դրուած կ'ըլլան , և վերջինը ընդհանրապէս նկա-

1 Գշ. Pissaspalte. 2 ՏՃ. ԳԷ* :

րուած կամ ոսկեզօծած կ'ըլլայ, ու զմուսուած մարդուն դէմքը շինուած է վրան: Ստուրները իրարու քով բերուած են, ու ձեռուրներն ալ կուրծքին վրայ խաչաձև դրուած. և ամբողջ մարմնոյն վրայ պլուռող պատատներն են որ զատոնք հաստատ կը բռնեն այս գրքին մէջ: Բռանձին անդամներէն ետքը՝ պատատները բոլոր մարմնոյն վրայ կը փաթթուին ու ասանկով կը լմրնայ այդ գործողութիւնը. այս յետին պատատներուն վրայ, որոնք խաչաձև ժապաւէններով ճարտարութեամբ կապուած են, ընդհանրապէս խորհրդատառեր գրուած են: Բնմիջապէս առջի պատատներէն ետքը՝ մոմիաներուն վրայ ոսկիէ, պղնձէ, հողէ, ոսկեզօծ կամ նկարուած փայտէ կուռքեր կը գտնուին, ինչպէս նաև պապիրի գալարներ, և ուրիշ շատ բաներ, զորոնք կ'երևայ թէ իրենց կենդանութեանն ատեն կը սիրէին:

Ար գտնուին այնպիսի մոմիաներ ալ, թէպէտ քիչ, որ սնտուկներու մէջ դրուած ըլլան: Հաւանական է թէ այս սնտուկները, որոնցմէ կտորներ միայն կան հիմա, հարուստներու ու նշանաւոր անձանց համար միայն կը գործածուէին. ամէն մէկ մոմիայ երկու սընտուկ ունէր, որոնցմէ երկրորդը փայտէ էր. ասոնք ճիշդ մարմնոյն մեծութեամբն ու ձևովն էին, և վարի ու վերի կտորէ ձևացած էին, որոնք փայտէ սեպերով՝ կամ պզտիկ չուաններով կը հաստատուէին: Սնտուկներուն վրայ կամ գաճէ ծեփ կը տրուէր կամ վեռնիճ, ու ետքը խորհրդատառեր կը դրուէին:

Բայց զմուսելու այլևայլ տեսակներուն վրայ լաւ տեղեկութիւն առնելու համար՝ ինչուան հիմա եզած քննութիւնները դեռ ընդարձակելու է. Եգիպտոսի լայնածաւալ լեռներուն խորերն որ մտնելու ըլլան, ապահովապէս դեռ ուրիշ գետնադամբաններ ալ կըրնան դուրս ելլել, և ասոնց մէջ եղած մոմիաները քննելով՝ թերևս շատ մո-

1 ՏՃ. 2ԻԱ:

միաներ իրենց հնուցմէ՝ ի վեր ունեցած կարգին մէջ գտնուին. և թերևս անանկ բաներ ալ երևան, որոնցմէ զմուսուածներուն աստիճանն ու վիճակը իմացուի: Ինչպէս նաև այն կենդանեաց մարմինները դուրս կրնան ելլել, զորոնք Եգիպտացիք թաղելու արժանի կը սեպէին, և որոնց մոմիաներուն վրայ այսօրուան օրս դեռ Եգիպտացիք այնչափ լաւ տեղեկութիւն չունին. որովհետև թէպէտ Սաքքարայի գետնադամբաններուն մէջ եգիպտահաւի մոմիաներ լեցուն են, բայց ուրիշ գետնադամբաններու մէջ կենդանեաց խիստ քիչ մոմիաներ կան:

Եգիպտացիք կենդանիներն ալ նոյն կերպով ու նոյն գոյացութիւններով կը զմուսէին՝ ինչ որ մարդուս մարմինը, որովհետև ասոնց մեծ մասը աղոտած են: Սանաւորապէս եգիպտահաւն ու բազէն աւելի կատարեալ կերպով զմուսուած են. ասոնց ներսը խիժային գոյացութիւններով ու ասփալզով լեցուն է, և կ'երևայ թէ փռան մէջ չորցուցած են. և ոմանց փետուրներուն ծայրը ածխով սևցուցած է: Կենդանեաց մոմիաներէն շատը բաւական լաւ պահուած են, անանկ որ կրնաս ճանչնալ թէ ինչ ցեղէ ու ինչ տեսակէ են. բայց ասոնց վրայ ալ կարգաւորեալ տեղեկութիւն մը առնելու համար՝ դեռ շատ քննութիւններ հարկաւոր է:

Գետնադամբաններու մէջ զետեղուած ամէն տեսակ մոմիաներէն զատ՝ լեռներուն ստորոտները ու գերեզմանի ծառայող այրերուն բերանը շատ դիակներ ալ կը գտնուին, որ քիչ խորութեամբ աւազին մէջ թաղուած են. անցմէ ոմանք միայն չորցուցած են. ոմանք կպրածիւթով լեցուած են, կամ միայն ածխով ծածկուած՝ շատերն ալ հաստ լաթէ կտոր կտոր պատատներու և եղեգէ ու արմաւենւոյ տերեւներէ հիւսուած փսիաթներու մէջ

1 Շատ զարմանալի բան է որ Եգիպտացիք այսչափ հին ատենէ ի վեր ճանցեր են թէ ածուխը մարմինները ապականութենէ պահելու յատկութիւնն ունի:

պլլուած են : Արիացուիր թէ արդեօք այս տեսակը աղքատներուն համար կը գործածուէր , չէ նէ Ազգիպտացոց դիակներ զմնսել տալու ատենէն ետքը սկսած ըլլայ :

Այս երկու հատուածին մէջ ինչուան հիմա ըսածներնէս տեսանք՝ որ Ազգիպտացիք հին անյիշատակ ժամանակներէ ՚ի վեր կը զմնսէին իրենց մեռելները , և թէ զմնսելու անթիւ կերպ կար , որոնք մեռելոյն աստիճանին ու վիճակին , կամ անոր յետին յօժարութեանը համեմատ՝ կը զանազանէին իրարմէ : Ամանապէս տեսանք որ զմնսելու առաջին էական պայմանը չորցրնելն է , և թէ մոմիաներուն անարատ

պահուիլը զմնսելու գործողութենէն ու ստորերկրեայ դամբաններէն կը կատուի : Բայց թէպէտ և Ազգիպտոսի կը լիման շատ յարմար է դիակները չորցրնելու ու պահելու , սակայն Ազգիպտացոց զմնսելուն կատարելութիւնը՝ միայն այս աշխարհքիս սեփական պէտք չէ կարծել . այսօրուան օրս ալ բնալուծական արուեստներուն վրայ եղած գիտութեամբը՝ Աւրոպայի մէջ նոյն կատարելութեամբ կրնան դիակները զմնսուիլ ու ասով Ազգիպտացոց այն արուեստին հասնիլ , որուն վրայ այսչափ դարերէ ՚ի վեր բոլոր աշխարհք զարմացեր է ու կը զարմանայ :

Մ Ա Ն Ր Գ Ի Տ Ե Լ Ի Ք

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Գաղղիացոց ժիշկ գարու մատենագրութեանը վրայ ինչ կայ գիտնալիք :

— Լուգովիկոս ժիշկի հովանաւորութեամբը այս գարս Գաղղիացոց ոսկեդարն եղաւ . այս ատեն երևելի անձինքներ բազմութիւ ելան և գրականութեան գրեթէ ամէն ճիւղերն ալ մասնաւոր հանձարներ շատ առաջ տարին : Այս մատենագիրները նախնեաց մատենագրութիւններուն վերայ առանձին սէր մը ունեցան և զանոնք անգագար կարգալով շատ լոյս առին իրենց . և ասիկայ իրենց երկասիրութիւններուն հաստատուն յարգ մը տուաւ : Նմանապէս գաղղիարէն լեզուն շատ ծաղկեցուցին և անանկ վայելութիւն , ներգաշնակութիւն ու մատենագրական ոճ մը տուին անոր , որ կրթեալ լեզուաց կարգը անցաւ : Այս գարուս վրայ աւելի ճշգրիտ գաղափար մը տալու համար՝ համառօտ մը միայն յիշատակենք իրեն մատենագիրներուն մէջէն ամենէն երևելիները :

Եթեմակտաներորդ գարուն առաջին պարծանքն է Կարգեսիոս , որ իրեն ճշտ յաղագս Ոճոյ , Սիլուստրուս Գիլիստիոս-Բեան ու Խուրհրտ-Բիւնս ըստուած գրուածքներովը՝ բոլոր փիլիսոփայութեան կերպը փոխեց . ինչուան այն ատեն արիստոտելեան փիլիսոփայութիւնը կապկրպած էր միտքերը , բայց ինքը նոր ճամբայ մը բացաւ՝ ամէն բանի վրայ տարակուսելով , բայց ՚ի իր մտքէն . այս սկզբան վրայ հաստատուած՝ թէ այն բանն որ յայտնի կը տեսնուի՝ անոր կրնանք հաւատալ : Այս ոճը թէպէտ պակասաւոր է , բայց մեծ հանձարի գործք էր մէկէն ՚ի մէկ մտքերու շարժմունք մը տալը՝ այնպիսի ատեն , որ դեռ Լուգովիկոսի գարուն պայծառութիւնը նոր կը սկսէր , և ասիկայ փիլի-

սոփայութեան յառաջադիմութեանը մեծ պատճառ եղաւ . այս ոճը սկզբան շատ հետևողներ ունեցաւ . բայց հիմա ինկած է : Կարգեսիոս նմանապէս գրահաշիւր երկրաչափութեան մէջ մտուց , որ հռչակաւոր գիւտ է :

Պէլզ Բասագալ թէպէտ 39 տարուան կնքեց իր կեանքը , բայց այսչափ կարճ միջոցի մէջ ալ առաջին կարգի մարդկանց մէկն եղաւ : Ինքը թէ ուսումնական էր և թէ իմաստասէր . իր սրամտութեամբը առջինին մէջ զարմանալի գիւտեր գտաւ , ինչպէս 18 տարուան թուաբանական գործիք մը շինեց , որով ամէն տեսակ հաշիւ կրնայ ընել թուաբանութիւն չգիտցողն ալ . օգոյն ծանրութիւնը ցուցնելու համար՝ Բիւլ տը Տօմլերան վրայ հրուշակաւոր փորձ մը ընել տուաւ . ջրակշռութիւնը առաջ տարաւ . և ուրիշ զանազան բաներ գտաւ : Իսկ իբրև իմաստասէր՝ սաստիկ թափանցող էր ու ճարտասան . իր Գաւառական Թուղթերուն մէջ ախորժեկի , ուժով ու գերազանց ճարտասանութեան մը հետ կը խառնէ լեզուի անուշուութիւն մը , որ խիստ անուանի է Գաղղիացոց մէջ . զօրաւոր ու խորունկ արամաբանութեամբ կը պաշտպանէ իր բռնած կողմը . իրեն խօսուածքը բնական ու պարզ է և կարգացողին սիրտը կը գերէ . մասնաւորապէս այս թուղթերուն մէկուն մէջ այնչափ բարձր կը թռչի Բասագալ , որ կրնան թէ հին և նոր երևելագոյն ճարտասաններու ամենէն աւելի գեղեցիկ ճառերուն կը հաւասարի և թերևս կ'անցնի ալ . դժբաղդաբար ուղղախոս չէ այս գրուածքը : Բասագալ միտք ունէր մեծ գրուածք մը հանել , որուն մէջ ճշմարիտ կրօնից ասպացոյցները պիտի ցուցնէր , և ասոր վրայ ըրած մտածութիւնները կը նշանէր . ափսոս որ մահը վրայ գալով՝ արգիլուեցաւ կատարելու իր այս մեծ ու գեղեցիկ փափաքը , և միայն Մփածո-Բիւնսէրը մնացին . բայց այս